

4629

✓4

Z křehké přílohy.

894.511v

Z-57


1930

542 128

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԿՈՄՍՈՒՆԻՍՏԱԿԱՆ
Ս. ԾԱՐԲ

№. 4

Հ Ե Ր Ե Ս Ք Ն Ե Ր / 50



Թարգմ. Հունգարերենից
Մ. ՊՈՏՈՒՐԵԱՆ

894.511
2-57

Յրուժուստ
1930
ԲՈՒՄՈՍՍՍ

208

2003

894-5116

Z-57

այս

2025

տենօք զժրախա ջազացական մը կարս
Ա՛յնքան զժրախա էր. որ ի՛նչ գործի
ձեռք զարնէր՝ ընաւ չէր յաջողեր 'Դառնացած'
յճակին հզերքը գնաց ու խորհեցաւ ինքզինքը
յիճը նետել որպէսզի ազատի այս անտանելի
կեանքէն երբ յճին հզերքը կեցած հրաժեշտ
կ'ուզէր տայ Աստուծոյ գեղեցիկ աշխարհին՝ ի-
րեն ներկայացաւ հրաշալի յաւերժանարս մը

—Ի՞նչ ունիս ջազացական

Ջազացականը ըսաւ թէ ո՛րքան զժրախա
եղած է ամբողջ կեանքին մէջ:

Յաւերժանարսը քաջալերեց զինքը և ըսաւ.

—Բնաւ մի տխրիր, ես պիտի օգնեմ քեզի

և չսփէն աւելի դրամ պիտի ունենաս, միայն փոխարէնը կը պահանջեմ որ տանդ ամէնէն երիտասարդը ինձի տաս:

Չաղացականը գիտէր որ այդ առտու տան կատուն վեց ձագ ծնած էր. ուստի սիրով խոտացու յաւերժանարսին տալ տունի ամէնէն երիտասարդը:

Սակայն երբ տուն դարձաւ՝ այլայլեցաւ Դրան առջեւ ծառան իրեն կը սպասէր ուրախութեամբ աւետելու համար որ կինը մանչ զաւակ մը ծնած է:

Յաւերժանարսը իր խոտուամը կատարեց, Չաղացականին ըստը ձեռնարկած գործերը սկսան յաջող երթար: Չէր գիտեր ո՛ւր գնել շահած շատ մը ստակները՝ նորածին կայտառ տղան սկսաւ մեծնար կ'երեւի յաւերժանարսը մոռցած էր իր պահանջը, որովհետեւ ուզելու չեկաւ:

Տարիները իրարու ետեւէ անցան, տղան առոյգ երիտասարդ մը դարձաւ և իրեն այնպիսի կին մը գտաւ՝ որուն նմանը չկար: Ոսկեգոյն մազերը գետինը կը հասնէին Այր ու կին երջանիկ կ'ապրէին, զիրար շատ կը սիրէին և իրենց բան մը չէր պակսեր:

Անգամ մը սակայն երբ երիտասարդը լիճին եղելքը կը պարտէր, Չուրին մէջէն հրաշալի երգ մը լսեց: Վարժանարսը որ տեսնէ թէ ո՛վ

կ'երգէ, այդ ատեն երկու ձերմակ բազուկներ երկնցան և զինքը Չուրին մէջ տարին:

Կինը ամէն տեղ փնտռեց իր սիրելի ամուսինը, մինչեւ անտառները և դաշտերը զնաց, բայց ի գո՛ւր: Նստաւ լիճին եղելքը և սկսաւ լար Այդ ատեն փոքրիկ կանանչ գորտ մը ցատկեց իր դիրկը: Կինը զայն չվնտայ, այլ շոյեց ու քանի մը ճանճ բռնելով տուաւ անոր որ ուտէ: Այն ատեն գորտը բռաւ:


— Ըրած բարի գործիդ փոխարէն բարիք սպասէ: Գիտցի՛ր որ ամուսինդ այս լիճին յաւերժանարսին ձեռք գերի է: Կ'ուզե՞ս զինքը ազատել: Կինը պատասխանեց.

— Ինչպե՞ս չեմ ուզեր: Գորտը խորհոյրդ տուաւ:

— Այն ատեն ոսկեգոյն մազերդ արմատէն կարէ, ուսկան մը շինէ և լիճը ձգելով սպասէ: Կինը երկար—բարակ չմտածեց, մազերը արմատէն կտրեց, ուսկան մը շինեց և լիճին Չուրին մէջ տարածեց:

Վերջապէս երեցու ամուսինը և ոսկեգոյն ուսկանը իր վրայ քաշեց: Ետեւէն եկաւ յաւերժանարսը բայց չիրցաւ զինքը Չուրին խորք քաշեր երիտասարդը Չուրէն դուրս ցատկեց, կնոջը հետ տուն գնաց և ա՛յ անդամ մըն ալ լիճին կողմը չգնաց:

Ի գո՛ւր երգեց չար յաւերժանարսը:



4573-56

Ասկէ շատ, շատ տարիներ առաջ թագաւոր մը կ'ապրէր: Ան երեք զեզեցիկ հրաշալի ազջիկներ ունէր: Անոնք կը բնակէին բարձր լեռան մը գագաթը, սիրուն զդեակի մը մէջ և բնաւ լեռնէն վար չէին իջնէր, որովհետեւ թագաւորը իր ազջիկները աչքին լոյսին պէս կը նայէր:

Ով որ զանոնք կը փափագէր տեսնել՝ պէտք էր բարձր լեռը մագցիլ, ուր զանգատելու պատճառ մը չէր ունենար, որովհետեւ հիւրերը վերը շատ սիրալիր ընդունելութիւն կը զօնէին: Կաթի ու կարագի մէջ կը լոգային, ոսկի մանձակալներու մէջ կը պառկէին, կերակուրներնին ոսկի պնակներով կը բերուէր: Այս սիրալիր հիւ-

րասիրութիւնը կը տեսէր մինչև ա՛յն ատեն՝ կրր հիւրը մաքէն կ'անցնէր ազջիկներէն մէկը կնութեան ատներ: Այդ պարագային անմիջապէս զինքը զդեակէն կը վանտէին որովհետեւ թագաւորը ա՛յնքան չարսիրտ էր, որ ինքը միայն կ'ուզէր հիանալ իր ազջիկներուն վրայ: Ան միտքը դրած էր բնաւ զանոնք չամուսնացնէր:

Սակայն ո՛վ որ թագաւորին ազջիկները տեսած էր, մէկին կամ միւսին սիրահարուած էր, որովհետեւ շատ զեզեցիկ էին: Այդպիսիները պիտէին թէև թէ անոնց սիրահարուողներուն վախճանը վաճառուիլ է, բայց՝ այնուհանդերձ նորէն կը փորձէին մէկը կամ միւսը կնութեան ուզել, կարծելով որ պիտի չմերժուէին: Բայց թագաւորը կը խնդրտ անոնց վրայ և զդեակէն դուրս կը վաճառէր:

Պատահեցաւ անգամ մը, որ զդեակին մէջ մեծ ձիարչաւ մը սարքեցին: Ամէն կողմէ ամենալայանի մրցակիցներ հասան: Ամէնէն ետքը ամենազորտու որ պիտուրթեան թագաւորին որդին հասաւ, որուն զզեատը արծաթագոյն էր՝ ձիան համեմատին պէս: Ամէնքը հիացած կը դիտէին զայն: Արչաւին մէջ ան բոլորին չաղթեց, միայն ուրիշ թագաւորի մը տղան մրցորդ մնաց:

Երկու փոսիեանները կրր տեսան որ իրար

չեն կր նարյաղթել՝ իրարու ձեռք տուին և ղէպի
թագաւորը արչաւելով այսպէս ըսին անոր.

—Տէր Արքայ, տեսար որ ոչ ոք յաղթեց
մեզի Իրրեւ մրցանակ մեզի կնուծեան տուր
երկու մեծ աղջիկներդ. քեզի կը մնայ փոքրիկը:

Թագաւորը բարկացաւ, վեր դատքեց գա-
հէն, մտիկ չբրաւ աղջիկներուն ազաչանքը և
երկու արքայորդիները իր դգեակէն դուրս
վանտեց:

Հազիւ թէ դանոնք դուրս վանտած էր,
յանկարծ գեղեցիկ յաւերժանարս մը երեցաւ
զգեակին գաւթիին մէջ ու բարկացած ըսաւ.

—Չա՛ր թագաւոր, չթողուցիր որ աղջիկ-
ներդ երջանիկ ըլլան, թէև բարի Աստուած տ-
նոր համար տուած էր անոնց գեղեցիկութիւնն
ու բարութիւնը. որ երկու յաղթականները տ-
նոնց հետ երջանիկ ըլլան, Թող քու քով մնան,
բայց ո՛չ հոս, այլ հողին տակը՝ խաւարին մէջ:

Յաւերժանարսը ձեռքի խաւարանը երեք
անգամ գետնին զարկաւ, հողը բացուեցաւ և կըլ-
լեց չար թագաւորը իր երեք աղջիկներուն և
հանդիսատես փողովըզեան հետ:

Ա Ն Տ Ա Ռ Ի Ն Ա Ղ Ջ Ն Ա Կ Ը

նգամ մը, մեծ մութ անտառին մէջ
կ'ապրէր փոքրիկ աղջիկ մը. Ան գետ
չատ սզտիկ էր երբ արծիւ մը գինքը
չափչտակեց. որտորդ մը այդ արծիւը գտրկաւ
հրացանով, ա՛յնքան միտն ու ժ մնացած էր ար-
ծիւին վրան, որ հազիւ կրցաւ աղջնակը մեծ ան-
տառին մէջ թողուր ու քիչ ետք սաակեցաւ:
եղջերու մը աղջնակին հանդիպեցաւ, սիրեց զայն
ու կերակրեց. աղջիկը այնքան մեծցաւ, որ
ինքն այ սկսաւ իր ստեղիքը ձարեր Փոքրիկ
աղջիկը շատ երջանիկ էր անտառին մէջ, սով-
քեցաւ անտառններուն լեզուն, նոյնիսկ խոտե-
բուն և ժայռերուն լեզուէն այ սկսաւ հասկնար
Հոն անտառին մէջ պահապան մը կ'ապ-

րէր, ան այ աղջնակ մը ունէր: Աղաւնի կր կոչէին զինքը, որովհետեւ այնքան խելօքիկ և սիրունիկ էր:

Անգամ մը Աղաւնին շատ հեռուները թափառեցաւ և անտառին աղջնակին հանդիպեցաւ: Երկու պզտիկները շուտով իրարու հետ բարեկամացան ու զիրար սիրեցին: Աղաւնին տուն տարաւ անտառին աղջնակը. խնդրեց իր հայրիկէն որ իրենց տունը մնայ Պահագանք թոյլ տուաւ և խորհեցաւ թէ ի՞նչ անուն զնէր այդ կարմիրերես աղջնակին ու բաւ:

—Վարդուհի թոյլ բլլայ անունը:

Մօտերը կը բնակէր տգեղ, գառամած վհուկ մը, որ նախանձեցաւ Վարդուհիին վրայ, որովհետեւ Աղաւնին ա՛յ իր թոռնիկին երևոր չէր նայեր: Ան միտքը զրաւ երկու աղջիկներն այ մեռցնէր:

Վհուկը ժողովեց շատ մը թունաւոր բոյսեր և մեծ ամանի մը մէջ եփեց, բայց Վարդուհին, որ թունաւոր բոյսերը լաւ կը հանչնար, հասկըցաւ անոր չար միտքը և Աղաւնիին ձեռքէն բռնած վհուկին տունէն հեռացաւ:

Վհուկը իր թոռնիկը անոնց կտուէն զրկեց որ ետ դառնան թռչունները և անտառին տերեւները հասցուցին Վարդուհիին թէ վհուկը իր ծուրակը կ'ուզէ ձգել զիրենք: Վարդուհին իր

ընկերուհին թռչուն դարձուց և ինքն այ վարդուհի մը եղաւ: Վհուկին թոռնիկը ետ դարձաւ և ըսաւ մեծ մօքք:

—Ճամբան բան մը չտեսայ բացի զեղեցիկ վարդուհիէ մը, որուն վրայ թռչուն մը թառած էր: Վհուկը բարկացաւ, յանդիմանեց թոռնիկը և ըսաւ:

—Գնա՛ այդ վարդուհին և թռչունը հոս րերս թոռնիկը կրկին զնաց: Վարդուհին առաջուց զիացաւ որ նորէն կը հետապնդուին ինքը ջուր դարձաւ և Աղաւնին այ սագ:

Թոռնիկը նորէն ետ դարձաւ ու վհուկին ըսաւ:

—Ո՛չ վարդուհի կայ և ոչ թռչուն, այլ լճակ մը՝ որուն մէջ սագ մը կը լուացուի:

—Վա՛յ քեզի, անճարակ, երկու աղջիկներն են անոնք, ըսաւ վհուկը սրտնեղած և այս անգամ ինքը անոնց կտուէն զնաց:

Թռչունները իմաց տուին Վարդուհիին: Աղաւնին ժայռ դարձաւ, իսկ Վարդուհին հիւզակ մը եղաւ ու ժայռին տակ պահուըտեցաւ: Երբ վհուկը հիւզակին մէջ կ'ուզէր մտնել, ժայռը զլիտն վրայ ինկաւ, տեղն ի տեղը սպաննեց զինքը: Այն ատեն երկու աղջնակները տուն գացին և միմեկու մահ միտարին երջանիկ կեանք մը ապրեցան:

տեևս ք ին քնաճառան ու սնամիտ սոց-
 ծիկ մը կար Այնքան սնամիտ ու թե-
 թե սամիտ էր որ բնաւ չէր աշխա-
 տեր որդէսդի ձեռքերը փախուկ մնան՝ չէր օգ-
 ներ իր մայրիկին որ մի գուրջ ուտերը ձօին, նայն
 իսկ սաղերը սրածկու չէր տաներ որ չրկայ թէ
 գե՛րը արեւէն սցրի: Միայն գտրել կը սի-
 բէր Աստու, իրկուն միշտ կը պտրէր, միշտ
 հայելիին տաջեւ կեղամ իր գեղեցկութեան վրայ
 կը հիանար: Սակայ կոչիկները կը հինցնէր:

Անդամ մը երբ նորէն կոչիկները պատահց՝
 մայրը բարկանալով ըսաւ.

— Աղջիկս, այլեւս կոչիկ չես դաներ: Եթէ
 պարել կ'ուզես՝ բաղիկ սօքով պտրէ:

Կիրք ելաւ սնամիտ պարուհին ու բարկա-
 ցած ըսաւ.

— Առանց կոչիկի չեմ պտրեր, եթէ չէք
 տար՝ սատանայէն կ'ուզեմ:

Հազիւ թէ այս խօսքերը բերնէն ելան՝
 սատանան երեւցաւ իրեն, ձեռքը կարմիր կոչիկ
 մը բռնած:

— Ո՛հ, ի՛նչ գեղեցիկ կոչիկ է, բացագանչեց
 աղջիկը:


— Եթէ կ'ուզես՝ քեզի կուտամ, ըսաւ սա-
 տանան:

— Ի՞նչպէս թէ չուզեմ. — ըսելը և սատա-
 նային ձեռքէն կոչիկը առնելը մէկ ըրաւ: Այդ
 վայրկեանէն ուղէր թէ չուզէր պէտք էր պտրեր:
 Նախ տան մէջ պտրեց, յետոյ ամբողջ գիւղին
 մէջ, ու ժողովուրդը զարմացած փողոց լեցուե-
 ցաւ պարուհին տեսնելու:

Այլեւս յոգնեցաւ և ուղեց հանդիստ ընկը
 բայց ի գուր: Կարմիր կոչիկը կը ստիպէր գինքը
 որ պարէ յաջորդարար գիւղին, դաշտերուն, ան-
 տառներուն և քաղաքներուն մէջ: Հոգին բե-
 րանը եկած էր. կը պազատէր որ ճար մը գրա-
 նեն որ դազրի պարելէ, բայց ի գուր: Սատա-
 նային կոչիկը միշտ պտրել տուաւ մինչև որ
 մեռած գետին ինկաւ: Հոգին սակայն շարու-
 նակեց պտրեր: Նախ Արքայութեան դուռը զար-
 կաւ. բայց ներսէն ըսին իրեն.

—Հոս ներս շեն, տաներ այնպիսի մէկը
այ միշտ կը պարէ:

Յետոյ դժուար գնաց, հոն այ ներս շափն,
ու ստիպուած երկնքին ու երկրին մէջտեղը
կտարձիր կօշիկներով կը պարէ և պիտի պարէ
յաւթահան:



Օ Ն Ն Ի Կ Ն Ո Ւ Մ Ա Ր Ի Ն

Ա.

Անոք փոքր քոյր և եղբայր մը կային,
Օննիկ և Մարիամ: Հայրերնին փայ-
տահար էր, այդ պատճառաւ իրենց խեղճուէկ
անակը անտառին եղերքն էր:

Անգամ մը քոյր ու եղբայր մեկնեցան դա-
ցին տեսնելու համար թէ ո՞վ է հեռուն, ան-
տառին խորը «քու քու» կրկնողը: Գացին ու
դացին, անօթեցան, հացերնին կերան ու սկսան
զրօնուր: Մարին ծաղիկ կը ժողվէր խոկ Օննիկ
թիթեռնիկներուն և թռչուններուն հառուէն կը
վազէր:

Ուշ անդրադարձան որ մթնել սկսած էր,

Թագուհիները և թիթեանիկները իրենց բոյները քաշուած էին, քոյր ու եղբայր սկսան վախնալ Տանը ճամբան փնտաւեցին բայց չգտան, ի՞նչպէս գտնէին, քանի որ բնաւ անտառին խորը եկած չէին:

Երբ լալէն ու ճամբայ փնտաւէն յոգնեցան՝ մեծ ծառի մը տակ նստեցան Մարի եղբորը դուռը իր ծնկին վրայ առաւ ու քնացան Միւս առաւ, կանուխ, երբ արեւը ծագեցաւ, ա՛յ չփախցան անտառէն: Չեւք ձեռքի բռնած նորէն սկսան տան ճամբան փնտաւ:

Եկան ու դաջին ու վէճապէս տնակ մը անտան, բրուն պատը և տանիքը մեղրով եփուած խմորեղէնով շինուած էին, իսկ պատուհանները՝ շաքարով երկուքն այ շատ անօթի էին, երկար բարակ չմտածեցին, ու սկսան պատէն կտոր մը փրցնել և ուտեր Յանկարծ զուար բացուեցաւ և տղեղ, մեծ քիթով մամիկ մը զուրս ելաւ տունէն երկու փոքրիկները այնպէս մը վախցան որ ձեռքերնուն խմորեղէնները վար ձգեցին:

Բ

Ճատուն սակայն, որ տանը աէրն էր, մպտաղէմ նշանըրաւ որ ներս հրամմեն, ըսելով թէ ներսը աւելի բնախր և համով տակիքներ կան: Երկու փոքրիկները առանց երկար բարակ խորհելու ուրախացած ներս մտան:

Ի զուր սկսան լայ երբ ճատու կինը Օննիկը վանդակի մը մէջ բանտեց որ իրեն համար գիրցնէ, իսկ Մարիին ա՛յնքան գործ տուաւ, որ հազիւ կրնար մինչեւ իրկուն լինցներ Պառաւը ամէն առաւու քննելու կ'երթար տեսնելու համար թէ Օննիկը գիրցած է: Փոքրիկը չափէն աւելի խելացի ըլլալուն՝ երբ պառաւը կը հրամայէր իրնն որ մատը զուրս հանէ, բարակ սկիւր մը զուրս կը հանէր: Պառաւը սկսաւ սըրտնեղիլ որովհետեւ ամէն օր առատ ուտելիք կուտար և զեւ չէր գիրնար որ կարենայ ուտել զայն:

Այլևս համարեութիւնը հատած ըսաւ.

—Ուրեմն եթէ չպիտի գիրնաս, քեզի այսպէս նիհար վիճակի մէջ պիտի ուտեմ: Եւ հրրամայեց Մարիին որ փուռը լաւ մը վառէ: Փոքրիկ ազջիկը փուռը լաւ մը վառեց:

Այն տանն ճատուն հրամայեց որ թիին վրայ նստի որպէսզի գինքը փուռը նետէ, որովհետեւ Օննիկը ա՛յնքան նիհար էր որ վրան ուտելիք պատաւ մը պիտի չգտնէ: Մարին չվախցաւ, այլ առանց այլայիլու պտտախառնեց.

—Շատ սիրով կը նստիմ, բայց խնդրեմ նախ զուն ջուցուր թէ ի՞նչպէս պիտի նստիմ: Ճատուն վեր ելաւ և նստաւ թիին վրայ: Մարի խելոյն պառաւը փուռը նետեց որ քանի

մը վայրենանէն այրեցաւ, մրկեցաւ և փչեց հողին
 ճառաւ կիներ շատ մը ազգաբնիկ և սպջիկ-
 ներ կոխարդամ էր: որոնք իրեն տանը մօտերը
 ծաղիկներ ու թռչուններ եղամ կ'ապրէին: Երբ
 ճառուն հողին փչեց՝ այդ բոլոր ծաղիկները և
 թռչունները հողի առին, քալիլ ու խօսիլ սկսան
 և Մարիին ու Օննիկին հետ իրենց տունները
 դարձան կոխարդ պառաւին ունեցած բոլոր
 հարստութիւնը իրենց հետ տանելով, և ասանք
 ամէնքն ալ տուն տեղ եղամ իրենց զաւակնե-
 լուն հետ հիմակ կրջանիկ կեանք մը կ'ապրին՝
 ելիլ զեռ մեռած չեն:



«ԳՅՐՈՒՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՏՆԵՍՇԱՐ

Գրատուն «Ճիւղմոսաս»

Տիշ. „Frumoasa“, Frumoasa (Jud. Ciuc)
Roumanie

Ա. ՇՅՐԲ

1. Փոքրիկ կարմիր Գլխանոցաւորը
2. Կօշիկ Հազած կատուն
3. Ոսիկէ ժամանակամիջոցին Վախճանը
4. Հէքեաթներ

9768000

Գին հատը 7 լև, արտատնման 1 ֆրնո. ֆրնք.
(Ուղմանիոյ հայ վարժարաններու աշակերտներուն համար ըսցաւարար հատը 5 լև)

«ԳՅՐՈՒՆ» մանկական-պատանեկական ամսաթերթի հրատարակուած երեք թիւերը (պատկերազարդ 144 մեծադիր էջ) կ'արժեն 60 լև

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0008916

